

գահակալել է 549—557թ. Դռւնի այն ժողովը, որ գումարել է Ներսէս թ. 554թ.ըն. եւ երբ հայկական թուականն է դրսել, սահմանած պիտի լինի այն կանոնները, որ կանոնադրքերի մէջ մասցել են “Ներսէս” եւ Ներշապուհ Մամիկոնէց եպիսկոպոսի, վերնագրով:

2. “43<sup>o</sup>, կանոնների խորագիրը ոչ մի հիմք չի տալիս նյոն իսկ ենթադրելու, որ նորա Ներսէս թ.ի ժամանակ սահմանուած լինին եւ Կոստով, կամ առհասարակ այդ Ներսէսինը լինին:

3. “43<sup>o</sup>, կանոնների ընդհանուր բնորդը ցոյց է տալիս, որ նա խմբագրուած լինի զանազան ժամանակներում ու յետոյ իրար չեւ միացուած:

4. Այդ կանոնների լեզուն ընդհանուր առմանը շատ հասարակ է, ու տեղ տեղ նա մասնաւոնդ իրենց ընթերցուածների մէջ գուհիկ:

5. Այդ կանոնների որոշած չհասարակն սահմանը երրորդն է, այսինքն, նա Շահապիվանի ժողովի ժողորդ կանոնի հետեւողութեամբ սահմանում է բացարձակ արգելք երրորդ աստիճանի համար, Կորութիւնը չորրորդ աստիճանի պասակի համար ոչ թէ արգելք, այլ ապաշխարանք գնեն է առանց սակայն, պասկը լուծելու:

Իր վերջին խօսք, հարկ ենք համարուած ասել. որ մեր նախընթացում ցցց տուած ներկայ կանոնախմբի ինքնուրցին մասը սովորոյթի իրաւունքի մասարդուներ են, որ խմբագրող մուծել է իր կանոնախմբի մէջ:

Սովորոյթի իրաւունքի մասցորդների ժողովածուի հրատարակութեան մէջ ենք ենթադրում մանրամանօրէն այդ մասին խօսիլ, ուստի եւ փակում ենք ներկայի մեր խօսքը:

(Հայուանական)

ԱՐՄԵՆ ԱՑՏՅԱՆ



## ՍԱՑԵՆ ԱԳՐԱԿԱՆ

ԿԻՒՐԻՈՂ ԿԱՅԹՈՂԻԿՈՍ ՎՐԱՅ

ՊԱՏՄԱԹԻՒԽԻՆ ՀԱՅ-ՎԱՐԴԱՆՆ ՑՈՐԾՈՒՄ ԽՈՒԹԵԱՆ  
ԽՈՒԹԵԱՆ ՄԱՐԴ ԽՈՒԹԵԱՆ ՄԷՋ

Քառամամաց ըրբա Հայոց ակն. Պատմութեան  
574—610.

### Գ Լ Ո Ւ Խ Ը

Մէրունակութիւն էր Արաց եւ Հայոց ընդ դիմա-

նուու լինութիւն ինքն ընդունուած էր:

Այս խօսքերս Կուղընը Կիւրիողն Հայոց Աբրահամ Կաթողիկոսին թուականուն ծագի. 1800 տարի յատի 608, երբ պատմ էին խանդարի երկու եկեղեցեաց մէջ խաղաղապահն յարաբերութիւնը: Ի՞նչ մատանութիւն, եր այն, որուն քայլքայնն ապամանենք կը հարցաքննէ Կիւրիողն: Երբեմ եկեղեցեաց պատմուածներու հարցը հարկաւ եկեղեցական տեսակետով ըլլալու էր, “Միաբարութիւն, խաչ գրոշ ներքեւ:

Քրիստոնէական բարձր Վարդապետութեան հոսանքն Փոքր Ասից հիւսիսային ժողովուց մէջ Ցուականի Արքունութիւնն եւ Ասորիէն, իր խաղաղապահն տուամունքներ դիւրակ կատարեց Հայոց ատա, Արաւատան, Ազուանք եւն. որչաք ալ զուցափառն ըլլայ ժողովուցոց գարձի պատմութիւնն, այն չի կրնար ուրացուիլ, թէ դ. դարս առաջնին տառեսանին քրիստոնէական լոյն ներքեւ կը գտնուէին արդէն այս երեք աշխարհներու ողինորութեամբ գլխաւորաբար Հայոց Լուսաւորին: Այս է ինքի ժողովուցոց գարաւոր համոզութեան եւ զայս կաւանդեն գրաւոր յիշասակարանք՝ ՚ ՚ դարէն ի վեր: Լուսաւորի այս երեն պատեղ գուղովուցոց սրտերն Հայոց եկեղեցւոյն հետ հոգեւոր միութեամբ, եւ առաւ Հայոց եկեղեցւոյն տեսակ ՚ ՚ գերիշանառութիւն հաւատոյ իրաց մէջ եւ եկեղեցւոյն առանձական պահպանութեան նկատմամբ — Արաց եւ Ազուանքի վայս: այս մասին խօսեցաք բաւականաշափ արգէն: Այս համոզութեան յաման կը նշանուի Հայոց եկեղեց պատմութեան մէջ: Վրկանի մարզպանն Սմբատ կը գուէր 608ին Ցուրտաւայ Սովորս ես նոյն Արքուն Գրիգոր զայն (Հաւատ) եւ նոյն Արքուն (Արքոց) եւ մէք վայս սնիմիք:

(174). Նոյնը կը յիշեցնէին իրաւոր Հայոց եւ Վարդապետներ (էջ 180 եւն) եւ Ալթամէն կաթ. աեղապահն յատի 606 Ցուրտաւայ եկեղեցւոյն (էջ 128), որ իր պատմախմբն մէջ կը գտանէր նոյն “զուրք եւ զուղիդ հաւատն, զոր Մեծին Ս. Գրիգորի սերմանեալ էր յայս ի կաւկասիի կողման (Գ. թղ. 132):

Գրիգոր Լուսաւորչ գործակցութեան եւ այնու այս ապդաց համար իւր մէջ նշանակութեան 1 գմւ ՀԱ. 1907, էջ 289 եւն: Հմեմ. եւ Ագաթ. 627-628. Փարպ. 50 եւն. Գիւր Բաթուց. 128, 132, 174:

գեղեցիկ ցոյց մ'էր պի, որ Գրիգորի մա-  
հուընեն ոչ շատ վերև անոր Թօսու Ալբանիսի  
մանահամակ որդին դժբահորիս իրենց կամ ու-  
ղեցին Ավրո և Սպուտիկ (Խոլզ. Գ. զ. 12).  
Մրցյան եղբական նահատակութենէն յետոյ  
յայտնուած խանգալավոր զգացմանքն եւ հանդի-  
սառոյ յուղարկառութիւնն գեկ ի Ամարա նոյ-  
նին գրաբանանն էր (Խոլզ. Գ. զ. 13). Անաղարտ  
պահեցին Ավրո իրենց յարգանքը գեկ ի կաթո-  
ղիկոսական աթոռն եւ Ս. Գրիգորի տօհմը, պա-  
պէս Մեծին սերսիս ձեռնադրուելու համար կեսա-  
րիս ուղերործ ժամանակ ուղեկից էր նաեւ  
“եպիփրապոս Արաց Փառենի” - ըստ Տեմուզու երի-  
ցու վկայութեան (Սոփ. Զ. 26), եւ ըստ Տարե-  
գորց (Hist. I. p. 136, Ֆառանջէր, 70) Ներսէ  
ձեռնադրուծ է նաեւ իւր Յակոր (Յոր) սարկա-  
ւագն Արաց եպիփրապոս (տես վեր Էջ 293).  
Դժբախտական առ անապատ է մեր առաջն հոդ-  
դ. գ. արու վերջինն կիսուն եւ գրեթէ ոչիշէ գիտենք  
ժամանակին յարաբերութեաց աստիճանի մասին,  
նետ ուղենք քաղաքականէն եկեղեցականի մասին  
ալ հետաքամիւն հանել, շատ համար եղակացու-  
թեանց հանդէս պիստոն նշանքնենց մկեզ - ունէ  
ըստ Փառականութեան Նշանք ալ եղանց ըլլայ Դ. գարու  
վերթոր, և գ. արու խամացական յարաբերութիւնց  
գեղեցիկ անցեալ մը պատկերեն:

Հայոց մատենագրութեան ուկեդարուն, երբ  
կը փայլէին ի Հայոց Սահակ ք, Մաշող ը՛ւ  
ուստի մատենագր Վռամձաւու ան մնիդոր թագաւորու-  
թեան քրջնակի օքրուն՝ Տէին կիրար չամապանդուիլ-  
դրացի քրիստոնեայ արքաց հետ սիրոյ յարաբե-  
րութիւնք: Գիտութեան նախանձաւոր առաքեալն՝  
Մաշող Հայոց նշանակուն յօրնենելն առեր-  
իմեց նաեւ դրացի սահմանակից աշխարհներու,  
այս ժողովրդոց մէջ ալ ճեղլու դիտութեան խայը,  
գէպի մասութ բարգաւանում սէր եւ եռանդ քա-  
րոզելու: Այսուն կը պատմէ ամանատես կենուա-  
գիրն Կորպուս իւր վարդապետին գործունէու-  
թիւնն այս կողմերու:

“Առանցքը ընդ իւր զամանակ լաւագոյն յաշակերտաց իւրաց, յարոցեալ գնայր իշխանել ի կողման Վրաց, եւ երթեալ յանդիման լինի թագաւորին, ու բարձր անուն եւ Բաւակը, եւ եսիկու պահին (իսթ թղղվածին) ալցիրինի, Մոլիսէն եւ առաւելագոյն հնագանեալ ընդ նմա բատ օրինացն Աստուծոյ՝ թագաւորին եւ զօրացն, հանգեր ամենայն քաւազառն եւ նորոգալ արուեստ առաջի արեկեալ արատէի յորդորելով։ Յոթաց եւ յանձն առաջ ամենեցուն զինդրինին կատարել, եւ գտեալ այր մի թարգման վացերէն լեզուին, որ անունեալ կոչեր Զալզոյ, այց գրագէն եւ ճշշառահաւատա. Հարաման այսուհետեւ արքայի Վրաց ի կողմանց կողմէն եւ ի խառնիճաշաշանջ գաւառաց իշխանութեան իւրոյ՝ ժողովել մանկունս առաջ ի ձեռն զարդապատին. զդր առաջ արկածէր ի բովո վարդապատութեանն” (Քջ 26:).

Թէւե շատ մութ են պատմագրին հոսքերն,  
եւ կը կարօնին լաւագոյն ընթեցուածքի, բայց կը  
եւ ներկայացրն առավանդազարդ երանելովն գոր-  
տունեւոթեան ասպարէղն եւ քալուած շահն, որ  
մեծաշահ է ի իրեւայ. Կոնին անդամ կը գտնենք  
զի՞րո՞ի թիրո՞նոյն գործունեութեամ.

“କୁହ ନୂରା, କେ ଫ୍ରେ କୋରିଛନ୍ତି, ଅନ୍ଧବ୍ୟାଳ ଫିରୁ  
ମୋଲ କି କୋରିନ୍ଦିନାମ୍ (ପ୍ରାପ୍ତ), ଏବଂ ଏହି ଫାମାନାମକାଳୀ  
ଶ୍ରଦ୍ଧାରୀ ଅନ୍ଧିନୀ ଭାବାତ୍ମକାରୀଙ୍କୁ, ଏହି ଅନ୍ଧବ୍ୟାଳ  
ପାପକୁ ପାପଜୀବାଣୀଙ୍କୁଥାର ଅନ୍ଧକ୍ଷେତ୍ରଗୁଡ଼ିକର ପାପରୀ  
ପାପକାରୀଙ୍କୁଥାରିନାନ୍, ବେ ନୂରା ଶୁଦ୍ଧବ୍ୟାଳ ଯାମନୀଙ୍କ ଅଚ୍ଛା  
କ୍ରେମିଂପ ପାପକାରୀଙ୍କୁଥାର କ୍ରାତ୍ର କି ଅନ୍ଧରାତ୍ରିଥାବନ୍ତି,  
(ତ୍ରୁ 32); ପାରାକାନ୍ କୋରିନ୍ଦିନାମ୍, ରୁକ୍ତିର୍ ପକ୍ଷର କି କି  
ଦିନମାତ୍ରିରେ ମନ୍ଦିରାନ୍ ଅନ୍ଧାରୀ ପ୍ରାପ୍ତାବାଣୀଙ୍କାନ୍ତି, ଏବଂ  
ଅନ୍ଧକ୍ଷେତ୍ରରେ ପାପକାରୀଙ୍କୁଥାର ସାମାଜିକ ଉପର୍ଦ୍ଧାରଣା  
ଅନ୍ଧକ୍ଷେତ୍ରରେ ମନ୍ଦିରରେ ମନ୍ଦିର ଉପର୍ଦ୍ଧାରଣା ନେଇ କୁହ ଉପର୍ଦ୍ଧାରଣା  
ଅନ୍ଧକ୍ଷେତ୍ରରେ ମନ୍ଦିରରେ ମନ୍ଦିର ଉପର୍ଦ୍ଧାରଣା କିମ୍ବା ଉପର୍ଦ୍ଧାରଣା  
(ଜିମ୍ମାନ୍ ପାର୍ 26.  
ତ୍ରୁ 1907, ତ୍ରୁ 122); ଉପର୍ଦ୍ଧାର କ୍ରାତ୍ର ପ୍ରାପ୍ତ ଅନ୍ଧକ୍ଷେତ୍ର  
କ୍ଷେତ୍ର ଅନ୍ଧାରୀ ପ୍ରାପ୍ତରେ, ଶୁଦ୍ଧବ୍ୟାଳରେ କିମ୍ବା ମନ୍ଦିରରେ  
ପାପକାରୀଙ୍କୁ ଉପର୍ଦ୍ଧାର କି ମନ୍ଦିର ଅନ୍ଧାରୀ ପାପକାରୀଙ୍କୁ  
ଅନ୍ଧକ୍ଷେତ୍ରରେ ପାପକାରୀଙ୍କୁ ହିରୁରେ ବେ ନୂରା ଯାମନୀଙ୍କ  
ଅନ୍ଧକ୍ଷେତ୍ରରେ ପାପକାରୀଙ୍କୁ ହିରୁରେ କିମ୍ବା ପାପକାରୀଙ୍କୁ  
ଅନ୍ଧକ୍ଷେତ୍ରରେ ପାପକାରୀଙ୍କୁ ହିରୁରେ କିମ୍ବା ପାପକାରୀଙ୍କୁ  
ଅନ୍ଧକ୍ଷେତ୍ରରେ ପାପକାରୀଙ୍କୁ ହିରୁରେ କିମ୍ବା ପାପକାରୀଙ୍କୁ

թող՝ չերեւին» (Գ. Թղ. 534):  
Այս սէրը շարունակուեցաւ անվթար: Իբ-  
րև գրացի, քրիստոնեայ միահաւատ, ժողովուրդ-  
կային երկակողմանի անդադար վաճառականական

1 Факт. №. б. №. 177. Задан. № 10. 1907  
бг. 293-4.

ինամական հազոր՝ Հայոց եւ Արքը ստիճանակիցք են միեւնաց, կը դրէ Սովուս եղ. առ. առ. Սմբատ, շատը յարացաց եւ յորվէք ի շնչականաց՝ ասաի անգր Հասանեն, եւ անտի պայտ (Գ. Թօ. էջ 172): Պարկանու (Վասի Պարտ, պատ. Բ. իւն, էջ 263) կը միշտ թէ Կայսին ի Դուռին Արատանանէն բազմաթիւ վաճառականներ։ Ծանօթ իրողութիւն է Լազար բաշխիս ունենալու Մամիկոնեաց հետ մասնակի թիւն։ Աշուշայի որոնի Ազգին կի՞ն ուներ զուռար Վարդանաց՝ Հայոց սպառապետի Մամիկոնների . . . անծն նորա Վարդեննի ի ծննդացի հոչեցեալ, եւ Շուշանիկ յորդուանոց յետոյ անուանեալ ն (Պատ. Թ. էջ 11) եւ Վարդանաց երեք եղոր Համբակի կոսի քրյուն Անազվանաց՝ ունեն ի կոսթեած բժիշխան քայլաց Աշուշայ (Փառագ. 111): Բայց էպոս է խոսանալիւ որ Գուգարաց գիրը Հայոց հետ ուրիշ եր, քան որ եր Արաց։ Այն աշխարհի բանախի յամախանի փափոխութեամբն մերժ Հայուսակն հոյ եր եւ մերժ վասակն, այս զատանաւու և մերգովդական մեծ մասն հայ եր եւ հայուղօս։ Կարեւու Նշանակութիւն ալ ուներ առկայս երկու ազգաց յարաբերութեանց համար, իրեւ երկու աշխարհաց առհմանազլուի, այնպէս որ Գուգարաց մայրաբարձրն Բըրսուս երկու աղաց։ Հայոց եւ Արքց յարաբերութեանց ազնին կի կասդեւ։ Բամբ 607 կը դրէք Աբրահամ Կիւրիսնին։ «Այժմ վարագոյնն եւ զանարագոյնն մեզ հէաս լսել, զի զիմաւրութիւն հաւատոյ եւ զատանշանանաւու կիրուցուն աշխարհաց» Առքառաւաց Եկեղեցին անշատի միջնարևութեալ պահէր, ուստի սեր եւ ինձնական թիւնք մարմանաբանց եւ հաղորդութիւնը հոյեւորականը կատարէն ցննալից ուրախութեամբ։ Ասուի ի Մծիսիթայի ի խաչն [եւ ի Մամադղեաց խաչն, էջ 194] գալու, ի պայտի ի սուրբ զաթուղիիկ [Վաղարշապատու էջ 164] եւ յայլ զիմաւրուն յազօթելու (էջ 169):

Ծուրտաւայ բնակչութեան մէկ մասին հայազգի եւ հայալեղոյ ըլլալուն համար տեղոյն եպսիկոպոս կ կը ուղարկեած նաև Հայերէն (Գ. թղ. 7): Ա Ըռաշանիկ երբ ամսւանանալը վաղ- էնի հետ կը բնակիր այս քարոզք աւելի ճխիա- ցան հայք եւ Ծուշանիկ ազդայնոց համար կար- գաւորաց ի բար հայերէն լիցուած պաշտան (ժա- մանակաց թիւն) ըստ ազգինի որոր Հույսի իսու- առավանդական մահուրեն ետքն ալ շարութանացին: Ապա կիրքին նոյն փացերէն ալ թարգմանելով՝ կրկու լիցուած ալ կը պաշտանէր: Ցուրտաս սահ- կայս ուղղակի Արցա կաթողիկոսին իրաւասութեան սահին էր: Կիրքին 608ին Թուելու Հայանիկէն մինեւ իր ժամանակ Ցուրտաւայ եպիսկոպոսաց անունները, կը գրէ: “... եւ այլք եպիսկոպոսունք է Հայոց եւ մանկը ի Արցա էին ի Հայո ուսւուէլ, ի թուուն եւ նա խրոցնեա: Նորա եւ մեր վարդա- պետք ընդ մանասն խարսխութ ի հեցին: ի թմանց ուսանէն եւ զմիմանն ուսուցանէին: եւ մեր քան զմեր հարանցն ու թողեալ ինչ է եւ ոչ թուելիք ի համարութ եւ ապա մարդիկն որ ի Հայոց ի Վիրո ի Խօսամարթիւն արքեալ էր, ի սրբոյ Հայունիկ ապահն գայիք էր, ի սուր հայու-

Մծիկի թայ ազօթել եւ օրինաց հաղորդէին, և յշխացն եւ որ առանք այդ գային իս սուբր կաթուղիկէ եւ անընդհանուր ազօթել անսկրիպտի ի միմանց օրինաց հաղորդէին, եւ միմանց սուբրին եր Ա. Տաց եւ Հայոց ընդ միմանց, (Եջ. 178—9),

Միութիւնն ցուցուեցաւ նաեւ Վարդանանց  
եւ Աշխանանց պատարազմերով ժամանակ ընդ-  
էւմ է Պարագայ մոռութեաւ՝ «Պատարամատորնեթիւն  
յանուն էստեւ երբէին աշխարհն» (Հայք, Ալիք եւ  
Սղուանը) առ միմանաւ առնէին եւ ու ուստարա-  
թիւնս, եւ բազում երգման Աւետարանին հաս-  
տառէին (Փարագ 47). Թեթեւ միջադէպ մը պէտք  
է նկատեաւ Ամիսթ անդայ երգման համաւա-  
թիւնիւն (Փարագ. 132—135), որ երբէք առիթ  
չեղաւ բարեհամական սիրոց քայլացման համե-  
րաշխառթիւնն ընդհանուր էր, կարեցութիւնն  
համարակա. Ղ. Փարագեցին Խօսելով Աղան Ար-  
ծորունչ վկայ, վախճանելէն ետքու, կ'ըսէ, միշտ  
աւակարանն ընդ անուանս կփայցն սրբոց պատմու-  
թարոցի մննէն այսոյս եւ համատեսան անոն պրայն  
յամենայն եկեղեցին Հայուստանեայց աշխարհին,  
Արաց եւ Աղուանիցո (էջ 6). Զարմանանից պէտք  
չէ երեւաւ սոյ մեթք. նյոյ նսկ եկեղեցական տա-  
րին ըստ մեծի մասին համաստասախան էր Հայոց  
տաճացցին: Հնայերով բաժանումն եւ արք Արաց  
ստեւ Հայոց հացեկին ուղարձ պարաւանելիներուն,  
յառաջադպոյն իրնենք ալ կը պահէին — նյոյ իսկ  
Հայերէն կոչմամբ, Առ-Հոգ-բարու ունիւն: Նաև  
Մատուցի ոսկութիւնն, ինչպէս յերեւեան հանե-  
ցին Ն. Մատի հետացառութիւնք ի Անհայի, կը  
ուշաբուի Հին Արաց յիշատակարաններու մէջ,  
Ճէեւ ապա արմասափիլ Ըսելով՝ յաճախ անդամ  
կը մեղարքէն Հայերը ասոր համար (Հման, Ք.Ջ.Մ.  
1904, էջ 45): Այս պարագան իսկ, որ Ղազար  
Փարագեցի Վաղարշապատու ուղրու տեղին նորոգե-  
ցն համար նաեւ Արաց եւ Աղուանից աշխարհնե-  
նան նպաստ կը գտնէ (Բուղթ, 196), առանց  
արակուսի մեծ ապայն համերաշխառթիւնն  
բարեհամական սիրոց քայլացման համերա-  
շխառթիւնն ընդհանուր էր, կարեցութիւնն  
համարակա. Ղ. Փարագեցին Խօսելով Աղան Ար-  
ծորունչ վկայ, վախճանելէն ետքու, կ'ըսէ, միշտ  
աւակարանն ընդ անուանս կփայցն սրբոց պատմու-  
թարոցի մննէն այսոյս եւ համատեսան անոն պրայն  
յամենայն եկեղեցին Հայուստանեայց աշխարհին,  
Արաց եւ Աղուանիցո (էջ 6). Զարմանանից պէտք  
չէ երեւաւ սոյ մեթք. նյոյ նսկ եկեղեցական տա-  
րին ըստ մեծի մասին համաստասախան էր Հայոց  
տաճացցին: Հնայերով բաժանումն եւ արք Արաց  
ստեւ Հայոց հացեկին ուղարձ պարաւանելիներուն,  
յառաջադպոյն իրնենք ալ կը պահէին — նյոյ իսկ  
Հայերէն կոչմամբ, Առ-Հոգ-բարու ունիւն: Նաև  
Մատուցի ոսկութիւնն, ինչպէս յերեւեան հանե-  
ցին Ն. Մատի հետացառութիւնք ի Անհայի, կը  
ուշաբուի Հին Արաց յիշատակարաններու մէջ,  
Ճէեւ ապա արմասափիլ Ըսելով՝ յաճախ անդամ  
կը մեղարքէն Հայերը ասոր համար (Հման, Ք.Ջ.Մ.  
1904, էջ 45): Այս պարագան իսկ, որ Ղազար

Բայց հաւատոյ իրաց եւ եկեղ. աւանդութեանց մշշ ունեցած միութիւնն ցոյցը ելու գեղջիկ ասիթի՞ն ընծայուեցա Զ. զարու սկիզբներն և այս բարգեն կաթողիկոսի օրով, որ եւ քարի այժմական թեառ եղաւ ապագայ քայլքայման Լաւ աւատութեալ համար իրութեան մասին ածութեալ է մասի պատճեան թիւն:

Шілдіртба әсаяр, Үлкөр եւ Ազգանիք բնջդէմ  
Шаргаджаның քրիստոնէական հաւատոց համար ա-  
տիւն կը թափէին իրենց հայրենի աշխարհին մէջ,  
իւղանդական Նորին կը պայշտանայիր ու աւա-  
րժական բանականիք. Ժարենեալ Մարգարեղութեան  
հրամանակարդ վարդապետութեան մասին էր վէճն,  
յայժմ ընդ կը ուղղագիտաց եւ Եւրոպանց,  
Բաղդեռնին 451ի Դ. Տ. Տիկերական սիրութեանուն կը  
ասապատճէր հանդիսական Եւտիքէսին հերետի-  
չական նախառարարութեւնն, — որ կը վարդապետէր  
Ք-բէնոս յետ դուռը-ունին-էն իւ բնա-նիւն-էն, — Հաստա-  
րութւ համարակին կ քիչութեան եւրու բնանիւն՝  
առա-մասն կ առարկուին անդին և անդին, հա-  
նձանին շուտում ։ Եւեն Ա. Միեւ քահանապե-

ան (440 - 461) վարդապետական թղթին (Տոմար, Եմոց): Ժողովզին վժիռն աւելի սաստակացը յշղերը - Հակիսանկ Կյաներական իշխանութեան ձեռք առած աստ հափառն թիջընն ըրու ։ Ժողովզին Սահմանադրութիւնն Հակիսանկ թեան բանեցաւ. մասնաւին Աստիքի (Անտիք), Եգիպտոս (Ալեքսանդրիա) և Պաղմանի (Օրբուսազէ): Յուզմանց առաջ առանու մասնածեց ։ Պայսա Ական պատրիարքն Հենութիւնուն (ընուշուն = 'Միավոթեան գիր' թիր Աղքանադրիոյ Պետրոսուն Թանհարսոն (միջյօն) պատրիարքի Խորհրդուն յօրինած էր եւ Հրատարակած (482) Զեւսն կայսեր (474-491) Հաւատութեարև ի դիմաց, ի թիմաց, ի թիմանտ գումաթիւն մ'էր այս. Վիճմանց առարկայոց Քաղեդոնին ֆողովզն մասին կը լրացեր բարորութիւն, «Երկու բնութիւն, բացարութենէն կը զուշացնուէր եւ Հաւատոյ սահման կ'սաւածքրկուէր միայն նիկիոյ, կ. Պայսոյ և Եփսոսի տեղէք. ժողովըրը Բայց շախողդցաւ Ական ի Խորհրդանք մէջ: Այժմ առաջն երկու կրտսեցութեան վրայ աւելացաւ երրորդ մ'ալ Հենութիւնին նետեաւ: Արեւելեայց այս ընթացքն ընականաբար Հռոմէն չէր կրնար հաշու աշջը նկատուիլ. արդեմաքը ալ ծառեցաւ արեւելեայց եւ արեւմուեց մէջ համաձայնութիւն, որ արքա Հռոմէ Ականեան հերթուած, անուանաց տեւեց 35 տարի (484-519):

Զենոնի օրոք՝ որչափ ալ ճիբ կը լլար Հենոս-  
տիկոնին Հնազանդեցնել արքակենա եպիսկոպոս-  
ների, այս որ եւ ից ինձիք շեղու, Տայք եւ  
Վելք գեռանոր վելք իւ տայխն պարական կուտյուններին:  
Զենոնի յաջրդ Անաստան Ա. Կոյործ (491—518)՝  
ալ նման իւր նախորդին միաբնեայց կողմէն բանեց,  
եւ մեն են անդամակ զամենչը կը սպանէր ստորա-  
գրել Հենոստիկոնին այս բանութիւնների դոք կը  
դնէր նմանանդ պարականն պատերազմեն ետքը  
(507,8). Մտադրութեան արժանին է թէսփանէս  
խոստովանողը՝ տողերս, ըստ կը գրէ յանձն 508.  
“Յայսմ թ թադաւորն Անաստան ստուփէր զե-  
պիկոպուն Անտաքայք յափաքիանոս եւնան արքա-  
նել Հենոստիկոնին Զենոնին, որ արա իսկ ժողով  
եպիսկոպոսաց, որ ընդ իւրեան էին, դրեաց գիր  
երկայնածիք, յորում ընդունէր զգորովս սկիբիայ,  
Կ. Պողոս եւ Եվկեստոս, ինչ զողովզմէն Բահկողանին  
ամեններն իսկ լւրեր ։ Նույնիւր յիշուող օրոս [եւ զիւո-  
դորոս], մերդէ զոյսեսին դրախտ եւնաւ:

Հայոց, Վրաց եւ Ազգանից եկեղեցական  
կապ Անդրքիք պատրիարքութեան հետ ծախօս  
իրազման է։ Անդրքու այս կազի հնորդիք Ան-  
դրքիք միջնորդութեամբ Անաստատիք այնին լուսե-  
ցան նաեւ ի Հայոց, եւ Զենոնի Հնուորիկոնին  
թարգմանութիւնն Անաստատիք թղթին։ Հետ  
(յանձ 506) նաեւ ի Գուրիի հաւաքուեցան յամ  
508։ Անաստատիք ինդիքուն լուիք եղաւ մանաւանդ-  
պիոն, որ ի Միջնագետս եւ ի Հայոց Պարսից գէմ՝  
տարած յալթութիւնը (Թէոփ. 228—231) իւր

անունն ժառանքարած էին արգէն այս կոպմբրը։  
Բարգէնն էր այս ժամանակ Հայոց կաթողիկոսը՝  
Կոսը (Խօս/7-512/3), Պատասխանելով համա-  
կայութեր ինդրանիկին եւ Հենապետիկին, գումարու-  
թա ժառագլ մը՝ “Գումարման տեղն այս անձու-  
նունն Հայոց ստանան եղած չէ, Հայաս Նոր քա-  
ղաքը, այս ինքն Աղարշաղպատ Մայր Եկեղեցի  
մէջ, անչուս ամիկա տեղի ինքնապահական բաւոր-  
դաբանակնէն, Աղուանից եւ Սիհնեաց իրինիք-  
րաւու եպիփուապատ Համար ։” Ժողովըն նե-  
կայ էին Արք Գարբրիէլ Կաթողիկոսն իւ եպի-  
փուաներավ, Աղուանից եւ Սիհնեաց եպիփուապ-  
ները, եւ այլ բազմաթիւ ապահովաբ (Գ. Թղ. 177): Վարդա եպիփուապատ անունները պահու-  
են, թէպտա իւ կարի ծածուկ եւ այլանձնելու-  
Արքահամ կաթողիկոսի աւ կիւրիոն երրորդ թը-  
թին մէջ (Գ. Թղ. 182-183): Փողովկանք  
անձանօթ Հրապարակին վրայ եղած կրական փ-  
ճրից, ըստ մանային սուլիդի կը առնեն Հենոսիկո-  
ս պատրիարք եւ միաբան Հայք, Վիքր, Աղուան-  
Սիհնեաց կը ճանչնան ուղղամիտ եւ՝ “Հոռոմոց, վա-  
գապետութիւն, եւ իրենց Յունաց հետ ի Հայա-  
նին միտունան շարունակելու Համար կ’որոշ-  
առարքը, և ման Անտիոքի եպիփուապահու, իրեն-  
աւ կը գրեն Հաւատոց թուղթ մը՝ “յեանիներ-  
բացարար թէամբ պայման նամակ մը, զօր բա-  
իրենց ընտանի լիւղուներէ ։ Հայերէն, վրաբերէ-  
կը թարգմաննեն հանա յունաքը (եւ ասաբէ՛-  
բնագիրը կը պահուի ու պատղուապահան դիւս-  
իրեն իր խառարավ կայսեր ։”

Հ Գործեալ Հ. Յ. — Խրամահ, զեղչիքը եւն,  
Բ. (աստիպ), Հ Ամա Յովէ, Կամարան, 26։ Քարեցի առեւ  
ժողով, Կարկուպանց Հայոց, Վարչ և Ազգաւագի ի Նոր-  
քաղաքի ի Ա. Ամահ զեղչիքն ի Մայոց էկեկածաց Հայոց։  
Տե՛ր Միամիանց Ե. Ա. Die arm. Kirche, p. 32. անհմանաց  
պատճեաւա Պուռի կը Համբեր ժաղվասեղին Այս մատին  
ունեւ եւ մատանախանական Հայոց, Ամա. 1904. էջ 212։  
Հ Հայութանական էւ Պահապահ տառապան տառապան

• L. M. J. D. M. P. K. S. T. H. F. E. P. G. • 269—271 •

Հ Ա Յ Ա Խ . Թ Ե Կ Ո Վ . 282 Ե Ա Ն :

Տ Անաստասի թուղթը ահս Գ. Թղ. 277-8:

• Բառականիք մասին տես Հանդ. Ամ. 1904, էջ.

Զախոր էր ժողովոյն վճիռը, ի թվագներն  
Ակակեան հերձուածի մէջ էր, ուսկից Անաստասի  
(† 518) յաշնորդ դիւրա կրցան կանչնուիլ, մեր-  
ենոք Հենոտիքն եւ ենթարկելով սոստի հա-  
մածածաց Գրիգոր Ներսոսյան առ իջ եւս  
այս “Ամսթիւնն Հռոտոն հետ, զզ սուեկ առվոր  
էր կրկնել Բարդէն իւր թշմոց մէջ. “Գօյս-  
հաւաս Հռոտով եւ մե՛՛ Հայք, Վերը եւ Աղուանք  
ունիմք, (Գ. Թջ. 45, 46, 51). Սկսան Հայք ու-  
ժամանակ Յայերն եւ Յոտենու ուղարկուած, Առո-  
նենքուած. Այս բնիտացքը բռնեցին Ներսէս Բ. Աշ-  
տարակեցի (548—557), Վագչ. Բ. Գաբրիելինցի  
(557—574) եւ յախորդը:

Արաց եւ Հայոց յարաբերութիւնը տակալին  
խողաղ էին, եւ կը շարունակուէ հաւատոյ միու-  
թիւնն, թէեւ գեղ ի Երուսաղէմ՝ յաճախակի եր-  
թեականիւնը կը սպառնային խրատակամ մը,  
ինչպէս իրադրեաւեց այս Ազրանից եւ Մինեեաց  
Համար Զ. գարու կիսում:

Երուսաղեմ հույսական անոն մ'էր առաջին գարեն պատկան էից՝ իւր առըր յիշառապեսքը: Գրիթէ միշտ անպահա եղած են հետապեր և գրիթէ աշխարհներ ու կատարանցութիւնը առլր տեղադր, առէլ Հաստատաւ են նաեւ գոյթականութիւններ եւ բազմութիւն մը վայորէց: Նուազ չէր սիստարոններու թիւր նաեւ Հայուսանէն Վրաստանէն եւ Ազուանընէն: Տարգիգը (Hist. I. p. 137) յիշն մասնաւորապէս Արաց Ախիթանք թագաւորին ու իստագնացութիւնն Երուսաղէմ: Դ- եւ գարերուն կային արդէն հսն հայ վանքեր, բայց ծաղկեցան մասնաւոր Զ. գարու սկիզբները, այնպէս որ ժամանակակից իմ Անօստան վրդ. Նոյն դարու վերջն քառորդի կը յիշատափ յանուանե 70 Հայոց վանք (Հայապատում, Բ. 1. էջ 514—521). Այս թուին հետ կըսային մրցիւ նաև Ազգական մենատառ Ներոնյան տեղ (Անդ, 517 եւ Կազմական, Բ. ծր. 227): Ունենաւ առաջ ատարակութ Համազարաման թւուով Ակրեւ ալ, թէեւ առը մասնաւոր թուարկութեան պատահած չեմ: Անօստան վրդ. իւր գրուածքին մէջ կը նշանակէ: «Ա. Յօհաննու վանքը ի գրանք Յօհաննութեան (յասակաց Սալոյց էր), զր այժմ Վարագիք ունին,» (էջ 516): Պրոկափիոն (Վաս Շնութեանց, Ե. թ. տապ. բանն,

կը գրէ Անսատա կայսեր որով թէ Հենութիւնն կ'ընդունին  
եւ իւր հաւաքին կը հնաեւին այժմ եւ ունին յայսմի  
Վրաստանի (Gurzan) 33 եպիփառութ իրենց թագաւոր-  
ներուն եւ խամարներուն հետ լիզգու եւ Պարսկահայոց  
32 եպիփառութ իրենց մարզպաններուն հետ Ասսեման, Bibl.  
Or. I. 355:

կողմեց, որ իշխ Ս. Սարգսի եւ Բագրատին, (էջ 515). Այս պարագան իսկ, որ Կիւրիքին ունի թվակից-թիւր երաւաղեմ, եւ հօն թարգմանել կուտայ չըսր ափեց. Թողարկոց պատասխանին եւ սահման ները, որուք՝ ի Ս. Անաստասիան եւ ի Ս. Մինիս, կր խոստավանուին (ԱՐՏ. 1902, էջ 568), այս է երաւաղեմ Ս. Յարութիւն եւ Ս. Մին եկեղեցի-ներու մէջ, նշան է թէ կոյսին հօն բաւական թառող պատակից կրօնաւորոներ: Այս պահի տառնենք, թէ Կիւրիքին իւր առ Գրիգոր Քահանայացիս թւ թուղթն ալ երաւաղեմ վրայէն խաւրեց: Երթեւեկութիւնք Վարատանէն մինչեւ երաւաղեմ կ'ըլլային թէ հարաւայէ Հայուստանի ճամանով իւ Ասորի քէն (Անտիոք), այս առաջի կը մտնէին Ասորոց հետ ալ մտերիմ յարաբորութեանց մէջ, եւ Աստիք եւ սահմանակից Սեաւ լեռանց մեհաստաններն կ'ըլլային նաև Նձնավայր վիր կրօնաւորաց<sup>2</sup>: Այս կտերը ի զոր չէ որ կը յախարակեներ: Վահանէնք, որոնք յառաջդրյան (միշտէ. Զ. գարու կնան կրնային միարենեայ ալ եղած Ըլլալ. Յառա-տիիքանուն եւ Յուստինոսի ստիպէց համաններէն ետքը չենի կրնար միարենեայ դաւանութեամբ յերաւաղեմ մաս: Հայ կրօնաւորոններէն մաս մը, որ տուցի Հպատակէլ Հրովարտակին, ստիպէց եղողութ քաղաքք (Հայուստանը, էջ 519—20. ԱՐՏ. 1896, էջ 252): Այսպիս անցք կրեցին անշոշ չնաեւ Ավրը իբրև Հայոց Հաւատասից, եւ իրենցից ալ եղած հաւանուններ կայսուք համաննեանք երաւաղեմ կ'ըլլային Սայրաբանները վազ իսկ բուռնանած էնք Քաղկեդոնի ժողովյան սահմանն եւ հաստա-տուած էր հօն երկու բնութեանց վարդապետութիւնն: Այսպիսի հօղի վրայ երթեւեկութիւնք Փարոք Սախոյ Հիւսաւորին աշխարհներէ անծոնկ երաւաղեմ կ'ըլլային սահմանն եւ հաստա-տուած էր հօն երկու բնութեանց վարդապետութիւնն: Այսպիսի հօղի վրայ երթեւեկութիւնք Փարոք Սախոյ Հիւսաւորին աշխարհներէ անծոնկ շիմանք մէջ կը գնենք ստիպութիւնը երաւաղեմ մասնաւոր եւ Ասորիքի յցեցնուած հետ Լուրի Հայուսմ մը. “Աւսամ եղեն հաւատոց խորութիւնք իրենց եւ Երաւաղեմաւոց մէջ, կրնար դիւրաս Խելաւունեցն զիրենք իրին: Դաման ան- արքան աշխարհութիւնը շաս անդամ կարծեաց փո- փոխմամբ կը վերաբարձրէին ուստաւուներն Հայ- ութիւնք: Ազանք Զ. գարու խնարհող կիսուն ազգուած այսպիսի հանգամանքներէ Հեռացած էնք արքէ Հայերէն<sup>3</sup>, իրին հետեւած էնք քիչ յետո նաեւ Սինէնք<sup>4</sup> եւ ընդդրական երի- մանութեանց պատասխանթիւնն եւ Քաղկեդոնի

2. Գիր Թ. 179. “Զի ապա ինձ ընդ Հայու բայց  
թէ Խանութքին հասնել անցաւիւ, երբէք, թէ Աստուած  
արժադիւ առա երթու երթու սուրբ բայց Երամ-  
դիւն կը դրէ Կիրքն աւ Աստածածու”:

3. Մահմանան, թիւնց Արաց և Երաւազէքի յա-  
րաբերութեանց Նկատմանք հման A. Zagarelli: Historische  
Skizze der Beziehungen Grusiens zum heiligen Lande  
und zum Sinai. Թարգմ. ռուսէպէսէ A. Andres ի Zeit-  
schrift des deutschen Palästina-Vereins. XII (1889)  
p. 35-73.

8 թարգմ. Յ. Ա. Բ. — Ազգագիր, Գ. Թղթ. էլ 81-  
ՀՀ կառավարություն, 04-07- ՀՀ թիվ. Խ. Գ. Տիգ. էլ 193:

84. Կաղանկատ. 94-97. Համար. թէ գ. թէ. թէ 11.  
Տես. պէտք. Երուսաղեմացայ, առ Խաչ, ԱՐՄ8. 1896.

4 252-256:

• Բայութեալ Յանձնական համարը կազմութեան է գույքու բարեկարգութեան համարը:

ժողովյան սահմանը։ Յովհ։ Երուսալեմացի իւր թղթին մէջ կը յիշէ թէ իւր նախորդները գրած են թղթեր Ազգաւանից։ Հոչակաւոր թուղթ է Երուսալեմայ Մակար Հայրապետի առ Աթանակս Սինեաց եպիսկոպոս գրած կանոնականը<sup>1</sup>։ Վիրք, որ այդ երկու ժամանակուոց հետ ալ յարաբերութեանց մէջ էին, շուա թէ ուշ շեն կրաքար ականատես շըլլալ եղելութեանց։ Մասնաւորապէս թէ նաեւ Արաց հետ թղթակացման են Երուսալեմի Հայրապետը, չկայ այս նկատմամբ յիշասակարան, թէ եւ նեթարքի իւր այս պատմամթիւնը։ Բայց անտարկից առանց փառագութեան եւ Հրաման Երուսալեմի Հայրապետին չըր ասորա-յունական բարձրագոյն հոգեւորականութեան երեւալն Արատան, ուր երկար ժամանակ տրորդ տարան եղաւ եւ մեծապէս նպաստութեան մէջ քրիստոնէական կոնցի բարգաւառնելուն։ Զ. գ. գարուն մանաւանդ տեղի ունեցաւ այս գաղթաւանութիւնն Անտիոքի չըջակայ մենաստաններէն (Զուանչէ, 91, 92)։ Կարասամբ պէտք է Հրամանը մեր ուղարկութիւնն ասսն մուտքն ի Ալբրիչ այս ժամանակամիջոցին, երբ կ'ինայ յատկապէս վատական եկեղ. պատմութեան ամէնն աւելի քննդատութեան կարօն վայրկեանն։ Հարկան այս հոգեւորական գասը իւր գործունելութիւնն պիտի կենդրուցներ յատկապէս կղերին ուղղի հաւատոցն ծանօթ ացնեն։

Եւ ուրիշ մէկնութեան ալ չի կրնար յանդուրդել Ե. գարու սկիզբը Հայոց եւ Արաց մէջ ծագած կրօնական մարտի ժամանակ Անդրէունի ևնոքը ճաճանակ գրոցին վասի յարգացուցման հաւատար Երուսալեմի նշանարանը (Գ. Թղ. 167, 174, 176, 179, 183), զըր զուր տեղ անիմաստ ցուցնելու կ'աշխատէր Աբրահամ։ “Մի դաշտեաց մոյն բարդ հաստիւն մէտ անաստ ու բոյ ուղարկութեան մէտ, յորի զԱստամածային մարտի կողապետալ մերկացոցին, ինչ զաւատան առաքելուն կղերենեալ բարձրէն ի նմանէն, եւ յորով եւ զանազան հերձուածո ի հաւատու եւ ի գործու ազանդեցին ի նմա, զոր բուտ ոյն եւ դաշտեաց բարձրէն ու գլուխ եւ յերց եւ ուղարկութիւնն ապահով հաստուն եւ, եւ գլուխ ունիւ։ Արդ քաջ քննեցէց եւ տեսէց, զի գուը եւ յորով պյութ հանդերձ բնակչու սրբյ քաջացին, փիփեցայք յայդանէ, այլ ու եթէ զնյն ունիւն (Գ. Թղ. 176)։

Կարծեաց եւ համազման փոփոխութիւնը պիտի իրագործուեին մանաւանդ երբ 572ի ապստամութեան ժամանակ իրենցմէտ ալ բաւական բազմութիւն հաստակեցաւ գուրցէն իշխանի առաջնորդութեամբ բիզուանդին (Թէոփ. Ինչ. էջ 485), եւ սուուգիւ ալ հոս յանդեցաւ ի վերջնից երաց 572ին բիզուանդին գիմած Հայք

<sup>1</sup> Հայուն Գ. Թղ. 407—412։ Ցայդմ առ Հայրապէկ կը կարծի թէ նամակագիրն ըլլայ Երուսալեմի Մակար Ա. Հայրապէկն (312—335) եւ ուղարկած առ Աթանակս Կաթ. (333—341)։ Ա. Հայրապէկը ուրիշ առթի մատի մատութեանը կը մատանաշնէն հօս, որ գրաւած է թու թօն Զ. գարու Բ. կիսուն Երուսալեմի Մակար Բ. Հայրապէկն (565—572) առ Աթանակս եղաց Արքունից (558—580)։

զիշան Յցիներուն եւ մտան անոնց հետ հազրդատից ցուցեան մէջ Ա. յաջէս ըրին ապահովապէս նաեւ Աթիք, ինչպէս հետագայ դէպէր կարծել կու տայ։

Narratio de rebus Armeniae անանուն գրուածքին հետեւելով<sup>1</sup>, երբ Հայք ի Կ. Պղին 573, 4րդ Տիբրերայ հրամանաւ ժողովը ըրին Յունաց հետ միանալու նպատակաւ, ժողովքին մէջ ոմանք հաւանեցն եւ ընդունեցան Քաղիւնի ժողովով սահմանը, եւ ուսնուց մերժեցին։ Վերջններս ցանուարլ Հայրապատան՝ թղթեր գտեցին Աղուանից Արաս կաթողիկոսին, որ բրեց հետ միանայ ընդգէմ քաղիւնի անականերուն, Արաս ասկայն բացասական պատասխանեց։ Այնպէս դուցին նաեւ Արաց բայց անոնց ալ միտ չգրին<sup>2</sup>, բայց քանի մը գտաւաներէ, այսինք Տաշիր, Հուրափոր կարգութեան սամակը։

Մնանուն պատամագրին այս տողերը կարեւոր յիշասակարան մը կ'ընծայեն, որով ի վիճակի ենք ապագայ բաժանման նկատմամբ ի յառաջադրուէ կամչում ընելու։ ՄԱհամանայնութեանց ծիկներն սկսում են բրեցն Ծովանալ, գէպի Բիւզանդիա համակարաքը բորբջիւն։ Մօրիայ եւ Խոսրովը 591ի գաշնադրութեամբ երբ Աթաստանի ալ մէկ մասն Յունական հող եղաւ, աւելի մղում ստացաւ։ Այսաւոր սեսւեան Մառնիւ Հայոց Մովսէս Բ. կաթողիկոսի վարանումը, երբ Վիրք կաթողիկոս խնդրեցին իրեն, այս մը կրնայ իւր ոչդրիս մէկնութիւն ընդունիւ։ Մովսէս կընարէ կաթողիկոս այնպիս անձ մը, որ իւր վատահութեան լիուլի արքանացած էր, եւ քաջայցու էր թէ Կիւրիքնամասապիտ պիտի պահէ յաճախ վասագի ենթարկած հազար կազպ։ Առ այս երգուն իսկ պահանջան է Կիւրիքնէն — ինչպէս ժամանակակիցք ի մը յիշասական։

Պակնեւով մեր ձեռքը դրաւոր աղբէր՝ շնէք կրնար համինուն նենել կարեւոր կէտր մը վայ, այս մէջ թէ ընդհանրապէս ինչ շափով եղաւ են Զ. գարու մէջ Արաց յարաբերութիւնը Յունաց հետ կրօնական տեսակէտու։ Այս մոսին փոքր իսկ ժամօթութիւնն պիտի տար մղի հնարաւութիւն բացարարութիւն կարստած գերինի հաստարած գերանու պահանձաւ կաթողիկոս թէ երբեք այնչափ մղունդ չեն եղաւ իրենց հայրենին հորինի վայոյ վարպատական վիճարանութիւնը Յունաց կամ Ասորուց հետ, ինչպէս Զ. գ. գարու վերջերն հայոց եւ Յունացը։ Պարու եռ կը կրքի ժողովութիւն յամանեալ մասց ուրիշ կերպ մատութեալ եւ գործել կու տան։ Փողովուրդ մը, որ անձանօթ է գորերով վիճարանութեամբ ծեծուած ինդրոց, գիւրաւ պիտի հրաժարի իւր կարծեիւն, երբ աւելի մտացին եւ ճշմարտը համուկցուցիչ պացցացներով ներկայացուի իրեն։ Վրական հող այսպիսի հանգամանաց մէջ էր բայ երեւանթին։ Ակրին, երբ կը պարաւեր զինքը Աբրահամ, Յունաց հետ հազրդութեան մէջ մանելուն հա-

<sup>1</sup> Migne, P. g. ՁԼԲ, 1237—256. Գրուածքն է գրուածք Բ. կիսու կ'երեւաւ։

<sup>2</sup> “Իթրաց նշուան։ Օ՛ ծէ, օֆօծքան անւուոնէ, օվ ստածէցան, անք. col. 1245—1246

<sup>3</sup> Հայուն և F. N. Finek: Die Georgische Literatur [Die Kultur der Gegenwart. I. 7] p. 302.

մար, պատասխան կու տար ի գիտաց վեցաց եկեղեց-այն, թէ Մեր նախանձիք Ա. Գրիգորեն այն հաւատողք ընդունեցան, որը կը դատամենի Երանեալունցից եւ Հռոմում, եւ նոյն վարպատկութիւնն աւանդեցին մեզի, այս նկատմամբ՝ “այլ ինչ բանց եւ խօսք չեին ուրեմն եղեալ ի ներքո”, եւ կը հարցաներ “ինչ այժմ ուսում եղեն”, եւ յիշեցրած թէ ի դրաւանդ հաւատողն է, որը չորս պատրիարքական աթոռներին կը դաւանին, կը յաւելուր. “Արդ զոր նոց հաւատող կափեալ է եւ մեզ ուուեալ եւ մեր հարանցն եւ մեր մնչեւ ցայտին պահեալ, այժմ շաբաթ Թեղողուսումք զայն եւ ձեզ հաւատացուցը” (Գ. Թղ. 179): Խօսքեր, որունք Հայուստան եւ Յունաստան յուղուած խնդրոց բոլորին անտեղինքին թիւն կը յաստենին, ևս սակայն Վիրապին կը համարակի սուել ի գիտաց Վրաստանի եկեղեց-այն, թէեւ ինըն առ ծախօթ ի իրուստ թենաց:

(Հայութեականին) Հ. Ա. Ակինսոն

३

ՌԱՎԱՐԵՐ ԳՈՅԻ ԴԱՏԱՑՈՅՆԵՐՔԵԼ ԵՒ ՀԱՅԱ  
ՀԻՆ ՔՈՂՋՔՈՑԻՈԿՆԵՐ ԻՐԵՒՈՒՆԵՔ

ՀԱՏՈՒԱՆ ԵՐԿՐՈՒԴԻ

ԴԱՏԱԿԱԶՄՈՒԹԻՒՆ ԵՒ ԴԱՏԱՎԱՐՈՒԹԻՒՆԸ

6

የኢትዮ-መኅንድና የፌዴራል

(C-ρ-ω-β-γ-β-β-)

IV.

Եւս առաւել անորոշ եւ մշուշային գծերով է Հանգեց գալիս Մխիթար Գօշի Գատաստանակագրի մեջ չին հայոց աշխարհական դատաստանի էռութիւնը։ Այս երեւոյթի պատճառը պարզ է։ Մխիթար Գօշի ժամանակ, երբ հայաստանն ընկած էր մասհետականների լծի տակ, աշխարհական դատարանների գոյոց թիւնը հայերի քաղաքական ինքնուրույնութեան անկանութիւնը կարող էր միան բացառիկ բնաւորութիւն ունենալ։ Մի քանի տեղերում, որտեղ սահկաւաթիւ հայ աւատական իշխաններն ու մելիքները, որպէս աշխարհակալ խաների հպատակ-փասաններ, տակաւին պահպանում էին որոշ ինքնավարակն իշխանութիւն, գուցէ սահ հայեական գիւղական եւ քաղաքային (համբարների եւ այլ նման հիմնարկութիւնների) համայնքներում սպլուտական իրաւունքի համաձայն փոփառագրձ վէճերն եւ գժուութիւնները լուծւում էին աշխարհական դատաստանով։ Նոյն իսկ մեր օրերում մեծ կենցրուններից յետ ընկած, հայկական խուզ գիւղերում կարելի է ստեղ պատահել, որ գիւղական համայնք մէջ ծագած

անձնական վէճերը կողմերի փոխագարձ համա-  
ձայնութեամբ, վմռում են դատաստանով,  
որտեղ իրբեւ դատաւորներ հանդէս են գալիս  
գիւղի պատուաւոր ծերունիներն, իշխանները,  
տանուաւերերը եւ այլ դիրք ունեցող անձնիք.  
Յամենայն գէպս պէտք է ենթագրել, որ Դա-  
տաւուանագրքի մէջ յիշուած աշխարհական կամ  
մարմնաւոր դատաստաններն ազգաբնակու-  
թիւնը դիմում էր փոքր ու աննշան գործերի  
ժամանակ, գործերի, օրոնք կարոս չէին լուրջ  
իրաւագործական պատրաստութիւններ եւ կա-  
րող էին շրուափայց, "ձեռոց զրայ քննուել  
ի ձնուուել Մինչգետք հոգեւոր դատաստան-  
ներն, ինչպէս քանից յիշել ենք, ժողովրդի  
աշքում աւելի մեծ կշռ էին զյայերմ. եւ  
ազգաբնակութիւնն էլիւր կարեւորագցն, լուրջ  
դատաստաննախան գործերը աւելի յօժարու-  
թաւամք յանձնում էր Հոգեւոր դատարաններն,  
օրոնք տեղի էին ունենաւմ այս ու այնտեղ պար-  
երեարար թեմակալ առանձորդների, յաղըդ-  
ների այցելութեան միջնուներն:

Սշխարհական գտառատանի գտառաւորը,  
Նախագահը թագաւորն էր, կամ իշխանն ու  
կամ տեղական աշխարհական հրամայողը. “զի  
ի տեղուում յորում լիցի քրիստոնեայ թագաւոր  
կամ իշխան — Նոքա զաշխարհի գտառատանս  
Հոգայցեն, (Կամ. գլ. Ե, Եր. 27): Այստեղ  
ըստ Գատաստանագրքի՝ քաղաքացիական իշխա-  
նապետի անձնաւորութեան մեջ միացած են  
նաև բարձր դատաւորի պարտականութիւնները:  
Այս փաստի մեջ մենք տեսնելու ենք իրաւա-  
րանական մոքի զարդ ացման առաջին աստիճան-  
ներն, երբ խամսուուած իրաւունքի պաշտպա-  
նութիւնը կորցնում է իւր մասնաւոր, անհա-  
տական բնաւորութիւնն եւ սոցիալական կենաքի  
զարգացմանը իրաւական շահերի պաշտպանումը  
վերցնում է իւր վրայ պետութիւնը: Իսկ պե-  
տութիւնն էլ իւր դրութեան առաջի քայլե-  
րում կառավարչական բոլոր մասերով մար-  
քանում է բացառապես թագաւորի կամ գա-  
հական իշխանի անձնաւորութեան մեջ:

Միկթար Գօշը տեղեկութիւն չի տախու  
աշխարհական դատարանի դատաւորների մա-  
սին: Նախադրութեան Ե. գլխից կարելի է եղ-  
րակացնել, որ պյտ դատարանը բացիկանալու չէր  
ընկ մի անձնաւորութիւնից, այլ կատարուելու  
էր՝ “ատենիւր,” (եր. 26): Իսկ նախադրութեան  
Զ. գլխում յայտնած խօսքերը՝ “Եւ դատաւորին  
պարտ է ոչ անուլ զդատաստանն ինըն միան...  
այլ երկուս կամ երես արս փորձած գիտական